

բայելի ժողովրդին պատմութիւնը» (հինգ հատոր), ցոյց տալու համար թէ ինչպէս մարգարէններուն մէջ կամաց կամաց կազմուած էր վարդապետութիւն ու ծէս չունեցող, սրտի մաքրութեան և արդարութեան սիրոյն մէջ միայն կայացող կրօնքի մը գաղափարը . 1892ին կը հասնէր մինչև Յիսուսի թուականը . և այսպէս, մեռնելէ առաջ, ի գլուխ կը նսնէր իր կեանքին մեծ գործը, որ նպատակ ունէր պատմել ծագումն ու զարգացումը այն բարոյական գաղափարին որ քրիստոնէութեան հակութիւնն է եւ որ յաւիտեական կրօնքը կը կազմէ : Այդ վերջին տարիներուն մէջ, միշտ համոզուած ըլլալով թէ, այս կամ այն կերպով, զէզազէջ սխալներու և ձախողութեան մէջէն, իտէալը կ'իրագործուի ախարհիս

մէջ եւ թէ ճշմարտութիւնը վերջ ի վերջոյ պիտի յաղթանակէ, համոզուած՝ սակեց զսոթէ բոլոր բարոյական, ընկերական, կրօնական ճշմարտութիւնները բարդ ու յարաբերական նկարագիր մը ունին, հեզնոտ ու բարեացակամ հանրաբարութեան մը հասած էր, հեզնոտ՝ ամէն անկամիտ ու անհերող վարդապետութեան համար, բարեացակամ՝ զէպ ի ճշմարեալը, զէպ ի բարին, կամ պարզապէս զէպ ի երջանկութիւնը ձգտող ամէն ճիգ : Ոչ հիւսանդութեան տառապանքները, ոչ մահուան մերձեցումը այդ հանդարտութիւնը չվերջովեցին . «Գործասւարտոցի, ըսաւ, երջանիկ կը մեռնիմ : Մեռնելէն աւելի բնական բան չկայ՝ Ընդունինք տիպեբբի՛ն օրէնքը :»

ՊԵՐԹՐԼՈ

ՀԱՅ ԷԶԵՐ

ՏԱՂ Ս . ԱՍՏՈՒԱԾԱԾՆԵՆ

Յորժամ նստեալ կայի ի տան՝ յանկարծ լուայ զլուքն զայն ,
 Թէ զմիտծինքն քո տարան, միա՛ կ որդեակ, միա՛ կ որդեակ ,
 Իմ միտծին Յիսուս որդեակ :

Իբրև խելաթափ դուրս ելայ, յանկարծ զխաչն յուսն տեսայ,
 Մարմնովս յերկիր տարածեցայ, միա՛ կ որդեակ , եւն . :

Ո՛վ Մագդաղենացի , հասի՛ր , ներքոյ ձեռին իմոյ մատեր ,
 Զգառնուկն իմ տարան ի խաչել , միա՛ կ որդեակ, եւն . :

Կանայք Նրուսաղեմացիք, միթէ՛ զորդեակն իմ դուք տեսի՛ք ,
 Զճանապարհն ինձ ցոյց տայիք , միա՛ կ որդեակ, եւն . :

Իսկ նոքա ի ճանապարհին զկաթիլքն արեան նշան տալին,
 Հեռուստ տեսայ զպայլքն ի գառին, միակ որդեակ, եւն . :

Նրբ մըտօք իմացաւ որդիս եթէ՛ մայր իմ զայ ի յետիս ,
 Յայնժամ խոցեաց սուրն ի սրտիս, միա՛ կ որդեակ, եւն . :

Սըտէ ի սիրտ խօսէր առ իս թէ՛ մի՛ զայր, մաքուր աղաւնիս .
 Զի յաւելուս ցաւն ի սրտիս , միա՛ կ որդեակ, եւն . :

Առեալ տարան ի Գողգոթա, մերկացուցին զմարմին նորա ,
 Տարածեցին խաչին վերայ, միա՛ կ որդեակ, եւն . :

Իբրև լուայ զձայն բեւեաին , զսիրտ իմ բոլոր կտրատեցին,
 Ո՛ր պիտի աչք է որ տեսին, միա՛ կ որդեակ, եւն . :

զէնեակի վանք, տաղարան լիւծ .
 Թիւ 100

ՏԱԳ ԱՍԱՑԵԱԼ Ի ՎԵՐԱՅ Ս . ԿՈՒՍԻՆ ՄԱՐԻԱՄՈՒ

Մաքուր եւ սուրբ ստեանց քոյնի փափաքիմ, սէր իմ, փափաքիմ
Յոյժ յոյժ կարօտով,
Դարձուցանել սիրով առ նոյն պազատիմ, սէր իմ, պազատիմ:
Նյով է խոր թշուառութեան ժառանգիմ, սէր իմ, ժառանգիմ
Յոյժ յոյժ կարօտով,
Ակն ունելով նախնի սիրոյս, արդ այրիմ, սիրով քով այրիմ:

Իբր եղջերու յոյժ տապացեալ ծարաւիմ, սէր իմ, ծարաւիմ
Յոյժ յոյժ կարօտով,
Խանդակաթեալ սիրով Գրեատոսին տոչորիմ, սէր իմ, տոչորիմ,
Ներքնապէս համայն կրբիւք պապակիմ, սէր իմ, պապակիմ
Յոյժ յոյժ կարօտով,
Ակն ունելով նախնի սիրոյս, արդ այրիմ, սիրով քով այրիմ:

Յորժամ յիշեմ զգեղատարփմամբ խամբանամ, սէր իմ, խամբանամ
Յոյժ յոյժ կարօտով,
Ի բնաւից կարօտութեանց թալկանամ, սէր իմ, թալկանամ,
Եւ թէ զիբարդ կեամ առանց քո, զարմանամ, սէր իմ, զարմանամ
Յոյժ յոյժ կարօտով,
Ակն ունելով նախնի սիրոյս, արդ այրիմ, սիրով քով այրիմ:

.....
Այրի հոգոյս ծարաւելոյս սաստկագին, սէր իմ, սաստկագին,
Յոյժ յոյժ կարօտով,
Տօրեա՛ սիրով ըզչնորճս քո մեղմագին, սէր իմ, մեղմագին,
Ձի գովացայց ըստ քո առատ պարգեւին, սէր իմ, պարգեւին,
Յոյժ յոյժ կարօտով,
Ակն ունելով նախնի սիրոյս, արդ այրիմ, սիրով քով այրիմ:

Վիեննայի վանք,
ապրիլի 1845

ՏԱԳ ՍԻՐՈՅ

Իմ հոգոյս հոգեկ՝ եարուժ,
Գանի քու քովէդ դնացի,
Հոգիս ի մարմնոյս ելաւ .
Ի մահուան դուռն գնացի .
Վաղվիճօքն մինչ իրիկուն
Կուլայի ու զքեզ կ'ուզէի,
Գիշերն մինչ որ լուսանայր
Գո սիրոյս ես քուն չլնայի :

Կօզալն ալ ի խօսք ելաւ .
Իր եարուն գանցատներ արաւ .

— Հանց մի որ սրբես դու զիս,
Ինձ առ որ ես գիտանամ :

— Ես ալ քնար պիտէի
Ձօրն է քո գիրկ կենայի,
'Կամ ապրմէ գօտի՛
Քո միջացդ գիրկ անէի,
Կամ աղբերական ջրիկ՝
Քայի քո բերանդ մտնէի,
Կամ գարնանային ցօղիկ՝

Ես ի քո վրայ ցօղէի,
Կամ ապրմէ լարի՛,
Հեռ քեզի պէսպէս խօսէի .
(Ջականջդ դու յիս արա՛
Ու լսէ զիմ գանգատնիս .)
Կամ քաղցր նոսա գինի՛
Ձօրն է քո շիշան կենայի,
Դէմ գայի զլեզուդ պանէի .
Ես ծիծեռնիկ պիտէի,
Բունս ի ձեր տուն զընէի,
Ձագ հանէի ճովոայի
Ու սիրովդ կշտանայի .
Վաղվիճն մինչ իրիկուն
Ի երեսդ ի վեր հայի .
Իրիկուն երբոր մրթնէր,
Քայի քո ծոցդ մանէի .
Գիշերն մինչ որ լուսանայր
Ես ի քո ծոցդ պտկէի,
Երբ որ առաւօտանայր,
Ես ի բունս ճովոայի .
Երբ որ լոյսն լուսանայր
Աշխրհի՛ս վրայ ժու գայի :

Վիեննայի վանք,
Ձեռագիր, Թի. 354